

տիեզերս, եւ կամ որովհչետեւ Մ. Խոդենացի կ'ուզէ որ աշխարհագիրը (ազդահամարը) Հայաստան ալ ի գործ դրուած ըլլայ: Աւգոստոսի պատիքը՝ “յամենայն մէջ հանան համգնուած ըլլալու գէպիքին մէջ պատմական ճշմարտութեան հետք մ'իս որոնեն աւելորդ է: Ճեղիսակն այս պիտի միոր մ'ունեցած է անշուշտ՝ Եւսեբիոսի Քրիստոնին՝ այն հատուածէն, ուր կ'ըսուի թէ Կալեդոնա կայսեր արձաններն ու պատմելունը բովանդակ տիեզերաց Հրեական ժողովարաններուն (սինագոգներու) մէջ կանգնուած էին: Իրաք ալ Մ. Խոդենացի այս եւ յաջորդ գլուխները գրած ատեն Քրիստոններ աւազ առջեւ ուներ: Սբքեղայոս աբգապութեան պատույն բարձրացնելուն յիշատակութիւնը բառ առ անկէ առնուած է, ինչպէս եւ Հաւանական է Հերովդէսի մասն ալ՝ որ Տիշոդ Նախոնթաց գիլուն մէջ է, ինչպէս նաեւ Եւսեբիոսի դրբն մէջ:

Բայց աղբիւներն աւսումասիքը լու եւ գործածելու տեսակէտով՝ այս գիլուն ամէնէն հետաքրքրական մասն է առանց Հակառակութեան այն տեղը, որ Աբգարու գէմ Ճերովդէսի պատերազմին պատճառներն ու ծագումը կը պատմուի: Դէպէր զուտ երեւակայական է, եւ ինչպէս Գուտշմիդ արդէն դիտած է, պարզապէս՝ “Ճերովդէսի մէկ եղագորդույն Պարթեւներէն սպանուած ըլլալուն, յիշատակութեան վրայ հիմուած է: Մ. Խոդենացի Խոճմատութեամբ կը կարգայ Հրեական պատերազմըն, եւ ամէն անգամ որ այս վերջնին (Պարթեւ) բարին կը հանդիպի, Հայոց պատճեթեան մէկ նոր միջնավեկն (épisode) է որ յերեւան կ'ելլէք: Բայց “Ճերական պատերազմին Ընթերցումն յառաջ տանելով կը գտնէ յիշատակուած Ճերովդէսի մէկ եղագորդին՝ այսնին Յովսէփի³, Ճերովդէսի Յովսէփ եղբօրն որդին՝ որ Ճերովդէսի եւ Սամարացի Մաղթակեայ գտաեր՝ Ոիւմամիայի հետ ամուսնացաւ: Ճերովդէսի եղագորդին եւ միանդամայն փետան: այս նշանով ի՞նչպէս կարելի է չմաննալ Պարթեւներէն սպանուած եղագորդին: Շատ մը նորագոյն գիտականներ իսկ աւելի բան պիտի չպահանջէին Այսպէս: Մ. Խորենացի ալ Յովսէփի անոնն աւելցուց մը թէ իւր պատմութեան բնագրին մէջ, այլ այս գլուխուած:

¹ Բ. 268: 2 Ճերովդէսի հիւմանութեան հկանամաք Մ. Խորենացի կողմէն մէջ՝ Հայութիւնութեան բաւեն նորու Լամբրովիսակը կ'աւելըթէն, Արդարաց չ համ երշեւուն, Քրոնիկոնը կ'ըսէ:

³ “Օ ձօձիքոնց (= Եղագորդի) անոն Իօնիկոս: Հր. Պատ. Ա. Խ. 4:

վերնագրին մէջ: Սակայն սիսալած էր: Եթէ Հրեական հսութիւնները՝ Կարդացած ըլլար, պիտի տեսնէր թէ Պարթեւններն սպաննուած եղագորդին՝ Յովսէփը չէր, այլ Ճերովդէսի Փասաւէլ եղագոյն՝ որդին, Փասաւէլ որ Ճերովդէսի Եւ Մարիանէի երիցագ սին գտանէր՝ Սաւամիխոյի հետ ամուսնացած էր: Մ. Խորենաց սինալը կ'ինայ անմէղազրելի համարուիլ, բայց պայ մարդամասնութիւնն ի՞նչպէս ցցց կու առ իր շարագրութեան յօրինուածութիւնն եւ մի անգամայն իւր աղբիւները գործածելու մէջ՝ Խորամիտ իւր կամայական վարմնելքը:

Գլ. Ի. Հ. Ընթառ Երիւսոյ ուղարք, իւ յիշուական ույսուութ ոչի Գրու Լամասուրին:

Զին ու բարում աւուրց Աւգոստոս վախճանեցաւ վախճանի Աւուրցուն, եւ (Ես. Քրոնիկ. Բ. 262): Ժամանակն սորա թագաւորէ Հուսակցու Տիեզեր. եւ Կերմանկան կետա եղեալ, Գերմանիկոս կայսր ճաղեաց ձարց զառարկալիքն հովազմ Պալատին (Անգ.) կ'ըշանք Արշակը եւ Արքաս, յաջապա պատերազմն նոյն յորմ սպաս: Նին գերգորդութիւնն է Տիեզրի: Ընդ որ խսացեալ Արքար, իւր ին ապաստամեթիւնն եւ պատրաստութիւնն պատրաստիք: Յայիստամ շին գտաց զուկ պատառ անոյաց նոյն ապատամեթիւնն է կ'աստիս, որ կոր Ենթական, եւ փոփէ ի ան զարուսի իւր ի Մ'ծրան, եւ զամենայն կուսաւ իւր, յաջապ եւ նոյսր ... Բէլլութիւնն է զարմնելք եւ նկազ, ... թարթաւ ... զարմանք, եւ զամանանք (Պալատին Արքարու, էջ մէ հէնին զարմարանին, եւ Տ.): Մուսունու գրիւսաւ թաւ տասուսաւ:

Յնչ այս մեռեալ Արշաւիր, Թագաւորէ ի վերաց Պարտի Արտաշէս որդի նորա: Արդ թէւէտ եւ ոչ կար պատմաթեաման ի ժամանակիցքս, այլ քանի սորունդը Արշաշիր որդի թատարութեան են, եւ արին է Հարազատաւթիւն Արտաշէսի որդի նորա, միզոն արտացոյք յաշաց պատմականութեան մարդկան, անականաւալ ի դրսու առ մնթե Արտաշիր, զի իմանցին որ ընթեւանն, եթէ Համացեց քաջինն ինչ ի զինք, որք են կառենանց և Խորենաց, յորմէ սուբր Գրիպու, եւ յորին կամարանակ, յորմատ ի շարի կ'արքին հասանցմէք ի ժամանակի թագաւորութիւնն, որ վասարաւուած է ապասաւուած ի ապասաւուած ի վասարաւուած:

Ճերովդէսի զնդերուն վրայ Աբգարու ու նեցած յաջուութիւնները՝ յաղմուց համար ձամուշ հետեւաւիք ունեցաւն Մ. Խորենացի կ'եղագորդույն մէջի, որդիք Հռոմ տարուած էին՝ այն պատերազմին պատճառաւ յօրում՝ “Ճերովդէսի եղագորդույն, սպաննած

1 Գ. 262: 2 Ճ. 3. — Ճ. 2. 4:

էն, գերմանիկոսի ձաղանդն աւելի փառաւոր գործելու համար։ Հու ունինը աղբիքներու ՝ընդլայնում է, որ նախորդ գլխուն ընդարձակման պէս կրթիչ ու հրահանգիչ է։ Շարունակութիւնն ալ պյառէս է։

Անցպէս էջ, գլխուն վերջին մասը՝ նշնապէս էն։ Գլխուն սկզբնաւոր թիւնն ալ փոխ առնաւած են Եւսեբիոսի Քրէմինէն ուր Աւգոստոսի մահունէն եւ Տիբերիոսի Գահակալութենէն անիմբապէս վերջը կը կարգանք գէպէքի մը պյառ լշկոնական յայտարարութիւնը։ «Գերդէմիս իցոր Յոնիս-» (Պ. Էջ 262)։ Դէպէք տարուած է 1994թ ողևամտագիտ երկրորդ տարին, որ է Հռոմայ շնութեան 771 տարին եւ քրիստոնէական շրջանին 18 տարին։ Սյս ամենայն շատ ճշգրտ է։ Այր գերմանիկոս յաջողզցաւ Հայստանի Գահը բարձրացցնել Պոնտոսի թագաւորին Պոլէմինի որդին զջմնու, որ Պարթեւաց թագաւորին Հրահատ Դիմ մլունէնի տեղ՝ զօր Հռոմայցիք կալանաւոր կը պահէմին, թագ հազցե եւ Արտաչէս ածունն առաւ, ծերակայուր անոր (= գերմանիկոսի) ձաղանք մը պատրաստեց բայց Հռոմ չեկաւ։ Եւ միայն յաղթական համար մը բարձրացցին։ Բաց ասկից, Վերմանիկոս նոյն տարին յԱնտիգր մեռաւ։

Հարկաւ Հայոց Սբգար թագաւորէն շատ հնուոն նոր, այնպէս չէ։ Մ. Խորենացի՝ Եւսեբիոսի մաս հատածածին տուուն առաւ, ծերակայուր անոր մերժեցնել Սբգարին։ Այր գրչն տակ՝ Գերմանիսու իսոր բառը կը փոխուի եւ Կըլլայ։ «Գերմանինի իսոր Եւլեալ» այսինքն Տիբերիոսի Գահակալութեանը՝ միապետութեան ժառանք կը լլայ։ Կայսր բառը՝ միայն Ադրիանոսէն ետքը առաւ այս նշանակութիւնը։ Եւսեբիոսի բնագրին մէջ իցոր Յոնիսու ցէյն (gens Julia) յաշէրտաւու մաց, զօր ինքնակալներն եւ իրենց ընտանեաց անդամները կառնուն։ Մի եւ նոյն էջին մէջ՝ Դրուսոս ալ նշնապէս իցոր կը յորդորչի Հատուածին երկրորդ մասը, պյանիկն ՝ընդլայն Յոնիս-» ուրդիւն գարձաւ եւ եղաւ։ «Յոն շատութեանը է Հռոմէն Եւ Ետնան Աբրաւուն Եւալուուն Յայսնի կը առնաւ թէ Քոնինինի կարճ նախագաւութիւնը՝ բլորովին տարբեր մէկութեաց կը գործածուի։ Գերմանիկոսի ձաղանքին յաջորդու Սբգար բարձրութեանը, ապա առուած մէկն եւ դիմուած մէջ էն, թէ հաւասոր որին վարշակույն էն. ոյքին ըսրի Արշակունյաց առանձինականութեան տառածու պրոցաւակը։ Եւ պատար ցեղի նախառա կարիք պարփակուած է կարենածան Պահանու։ Մէջ ապա գարսով ցորդութեան ի կարգին պատեմուաց միայն նշանակութիւն ուժութիւն Սբգարու ուժութիւն կը ըսրի հաւասորական, զ թէ թէ իր պառակն քարտակ կը կառաւածաւ, նոր մասին ի թագաւորութիւնն է։ Պատարը ցեղի նոր թագաւոր էթերից գեղու որոշի վախու երես, կաշուած պարփակուած է կարենի Պահանու, Աւունին Պահանու, եւ զջյո՞ն Ասազանու առանձինականութեան մէջ, առանձին առանձին պարփակուած է։

1 Տակառու, Տարբեր, թ. 4, 56, 62.
2 Cagnat, Épigraphie latine, էջ 109.
3 Երեսն իոր Քիթանու շառ յառաջ բարձրութեան հորհուրդու, եւ նեղեսից (Duval, Hist. d'Édesse էջ 20). Փաւառու քա-

թծրին քաղաքէն՝ Նորակառույց քաղաքը փա-
խարիսուիլը՝ յայտնապէս հոսմէական սահ-
մաններուն աւելի մօտենալու համար — զոր
մտացածին գէպէքեր են։

Աբգարու աստուածներու անուններն առա-
նուած են՝ «Աբգարու թղթէն», որ քիչ մը
ետքը շատ կարեւոր աղբիւր մը պիտի դառնայ։

Գլ. ՏԸ. — Յոնիս Երեւան Աբգարուն յորիւ-
թե վարագուսանը Պահանու կամուրդ կամ նոր-
ի նոր կամ անուամբարկի, եւ նորու ու առանձին
յանձնէ։ Ու առ որյ պատրիքաւ գնուա Աստաշօն եւ
ուղարկաւ մահու Եղալքի վեցոյ նոյտ, բազուք պա-
տառուած եւ անփառանութիւնը ի մէջ զօրայն եւ
ուղ պագանան ինձին ի ամենի մարտիւր Թա-
գաւոր որից եւ քուուր մի առանձին նոր ինչն
արքայն Աստաշօն, երկորդն Կարեն, երրորդն Սահման, եւ քոր ուղիղ որ անսուածեալ կայ իւշ, իւշ զգա-
դարան ամսայն Աստաշ ի հօնէն կարգեցնու։

Ին Աբգարու համիզաւ վասա աստաղանուն, ի մէջ սամենքունց հատուուն զար ինչ ասմանէրու, թագաւորը Աբգարսի հանէքը ննդովզ ի բարիք որգութ է նորէն ի բարէցաւ, եւ զերորդ աստուածուն Պահա-
րուաց յանձն առաջարկիւ ի ինձին ի բարէնց կամ մեծի եւ գաղաքայրը որ պատիւր հանէն առաջարկաւութիւնն է։ Եւ պատարը ցեղի նոր թագաւոր-
էթերից գեղու որոշի վախու երես, կաշուած պարփակուած է կարենի Պահանու, Աւունին Պահանու, Եւ զջյո՞ն Ասազանու առանձինա-
կանութիւնն է։

Եւ առն զար ի գրիգոր ի առենէնուն Պահա-
սաւ, եւ զամանականուն ի կարենէնուն Պահանու։ Մ. Ա. ապա գարսով ցորդութիւն ի կարգին պատեմուաց միայն նշանակութիւնը առաջիւնը առնենթիւն Աբգարու, զ անհետ զարդար կը կամ ուժութիւնը ի պատեմուաց միայն առաջիւնը է։ Եւ զոր ուղարկուած է պատեմուաց միայն առանձինականութեան տառածու պրոցաւակը։

Եւ պատիւր կարգեցն Երեւան, եւ զջյո՞ն Ասա-
զանու մէջ ի բարէց ի պատեմուաց միայն առանձինա-
կանութիւնը է Պահանու կարիք պարփակուած է կար-
ենի կարիք նախագաւութիւնը՝ բլորովին տար-
բեր մէկութեաց կը գործածուի։ Գերմանիկո-
սի ձաղանքին յաջորդու Սբգար բարձրու-
թեանը, ապաստամութեան իորհուրդու, եւ նեղե-
սից շինութիւնը, աղբունեաց եւ գիւտանին

1 Տակառու, Տարբեր, թ. 4, 56, 62.
2 Cagnat, Épigraphie latine, էջ 109.
3 Երեսն իոր Քիթանու շառ յառաջ բարձրութեան հորհուրդու, եւ նեղեսից (Duval, Hist. d'Édesse էջ 20). Փաւառու քա-

